



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ԲՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԵԱՑ

ՃԴ. ՏԱՐԻ. ԹԻՒ 11.

1855

ՅՈՒՆԻՍԻ 1.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ե.

Բնական Խնամք : (Ճես երես 145)

Գ. Կանոնադր կեանք :

Պարզ և աշխատաւոր, միակերպ և միանգամայն փոփոխական կանոնաւոր կեանքը՝ առողջութիւնը պահելու խիստ հարկաւոր պայմաններէն մէկն է :

Լյոյ կարգը հարկաւոր է պահել կերակրոյ, ուսման, քնոյ և զբօսանաց մէջ։ Ոյէ որ ուսմունքը, կերակուրը, քունն ու զբօսանքը կանոնաւոր ու միշտ նոյն ժամուն ըլլան, բնական ունակութեանց, գործարաններուն և անոնց գործողու-

թեանցը, միով բանիւ բոլոր մարմնոյն այնպիսի հանգարտութիւն մը, դիւրութիւն մը, բարեկարգութիւն մը կուտան, որ ուժը կ'աւելցընէ, ու առողջութիւնը կը զօրացընէ, ամէն տեսակ չափը անցնելէն հեռու բռնելով, ու ամէն բանի մէջ միշտ զմայլմունք մը ու անդադար նորանոր հաճոյք տալով։

Ինչա կերակրոյ կարգաւորութեան վրայ ֆենելմնին գրածը.

“ Պէթ նոյն ժամերուն տղայն կերա,, կուրը ուտէ . թող շատ անգամ ու,, տէ , իրեն պիտոյիցը համեմատ . իր

„ կերակրոյ ժամանակէն դուրս բան
„ չուտէ , վասն զի ասանկով մարսողու-
„ թիւնը զմբնցած՝ ստամոքսը բեռնա-
„ ւորել կ'ըլլայ . խիստ ախորժահամ
„ բան ամենևին չուտէ , որ չափէն աւե-
„ լի ուտելու կը գրգռէ , ու իրեն առող-
„ ջութեանը յարմար կերակուրներուն
„ ախորժը կը վերցընէ . և հուսկյետոյ՝
„ շատ տեսակ բան պէտք չէ տալ , վասն
„ զի այն զանազան կերակուրները , որ
„ իրարու ետեէն կու գան , ուտելու
„ պէտքը լեցուելէն վերցն ալ՝ դեռ ա-
„ խորժակը կը պահէն , :

Իսկ տղայոց քունը պէտք չէ ոչ խիստ
շատ և ոչ խիստ քիչ ըլլայ , ու անոր
ժամերը պէտք է միշտ կանոնաւոր ու
միակերպ ըլլայ :

Կանոնաւոր կրթութեան հետ եղած
շափաւորքունը՝ կը հանգչեցընէ տղայն ,
արիւնը կ'անուցընէ , ու ըստ Փենելոնի
ըսելուն՝ տղան զուարժ ու զօրաւոր կը
պահէ . իսկ երկայն քունը զիրենք կը
թմբեցընէ , ու աղէկութիւն մը չունի ,
բայց միայն զիրենք թուցընել , փափ-
կասէր , գեգ ու գժուարընտել ընել .
և որ աւելի գէշն է , որչափ մնասակար
կրնայ ըլլալ առաքինութեան՝ դիւրին
է իմանալը :

Դյոյնպէս ուսմունքն ու խաղը , աշ-
խատութիւնն ու հանգիստը այնպէս-
պիտի կանոնաւորեալ ըլլան , որ ծանր
ու գժուարին զբաղմունքները միշտ հան-
գըստեան վայելքին պատրաստեն , ու
զուարձութեամբ աշխատութիւնը թե-
թեցընեն :

Դնդաղար կարգէ դուրս ելլելը , որ
շատ անգամ անխորշելի է , երբեմն ալ
մտահաճոյ կամքերը , փոփոխականու-
թիւնը , միակերպութեան պակսութիւ-
նը , ամէն բանի մէջ խառնակութիւնը՝
յայտնի է ամենուն որ առանձնական
դաստիարակութեան մեծամեծ ան-
պատշաճութիւններէն մէկն է :

Դատ անգամ տղաք տեսեր եմ , ո-
րոնք առողջութեան կողմանէ տկար ու
ողորմելի եղած են միշտ իրենց ծնողացը
տունը . թէպէտ զգուշութիւն , խնամք
իրենց չէր պակսեր հոն , բայց երեսնուն

տժգունութիւնն իրենց հիւանդոտու-
թիւնը կը ցաւցըներ . ընդ հակառակն
քիչ ատենուան մէջ եկեղեցական Փոքր
Ուսումնարանին պարզ կերակուրներն
ու կանոնաւոր կեանքը զիրենք առող-
ջացուց , ուժովցուց , ու երեսնին գոյն
բերաւ :

Դ . Մարմնոյ կրրուրիւն ու խաղ :

Տղաք որ անշարժ կը նստին ուսման
և գասի ատեն , և ամէն օր տասը տասնը-
մէկ ժամ մտադրութեամբ կ'աշխատին ,
շատ հարկաւոր է իրենց՝ մարմնոյ կը-
թութիւնը :

Օքսանաց ու շրջագայելու ատեն
ալ պէտք է զանոնք անշարժութենէ ու
թուլութենէ զգուշացընել . և խելացի
դաստիարակը պիտի ջանայ որ շատ տե-
սակ զուարձալի խաղեր հնարէ , որով
տղայք կը զուարժանան , ու իրենց մար-
մնը կը կրթուի արագաշարժ , ճար-
պիկ , առողջ և ուժով ըլլալու :

Դայն դաստիարակութե տեղուանք ,
ուր խաղ չէայ , անկէ աւելի գէշ բան ըը-
կրնար ըլլալ : Փորձառու մարզկանց բա-
ւական է ժամ մը զբօսանքի տեղը կե-
նալ , որ խաղերուն թուլութենէն , խօ-
սակցութեանց շարունակելէն , լիսկած
շարժմունքներէն իմանայ թէ ուսմուն-
քը ու բարի բարքը ինչ աստիճան են :

Դալ աւելին ըսեմ . փափաքելի բան
է , որ որչափ կարելի է՝ դաստիարակները
իրենց աշակերտացը հետ անցընեն զբօ-
սանաց ժամանակը , ընկերաբար իրենց
խօսակցութեանցը ու իրենց խաղերուն
մէջ մտնեն և ինչպէս մենք եկեղեցա-
կան Փոքր Ուսումնարանը կ'ըսէինք՝
խաղերուն շարժմուանք դան : Դաստիա-
րակութեան տեղուոյն մեծ բարեկար-
գութիւնը հոն կ'երևնայ : Ոյէպէտ այս
բանս երբեմն շատ մեծ զոհ մըն է ,
բայց այդ զոհը հարկաւոր է :

Ոյէ որ տղայք զբօսանաց ատեն՝
տեսնեն որ վարժապետը իրենց վրայ
հսկողութիւն ընելու համար է միայն ,
թէ հսկողութիւնը և թէ վարժապե-
տը իրենց ատելի կ'ըլլայ : Ոյէ որ բոլոր

իրենց վարժապետները , մեծաւորք , ազգարարները , և ուրիշները իրենց խաղին խառնուին , այն ատեն ամէն բան կերպարանափոխ կ'ըլլայ . կ'իմանան տղայքը որ իրենց վարպետները իրենց բարեկամները ու իրենց հարքն են : Այնպիսի վարժոցը գերզատան մը կը դառնայ , ու ամէն սիրտ հանգիստ :

Այս ինձի պիտի ըսուի . Իսանկ որ ըլլայ՝ մեծարանքը բնչպէս պիտի կարենաս պահէլ : — Իմ պատասխանս գիւրին է . այս է մանաւանդ որ մեծարանքը կ'ազգէ ու կը պահէ : Ուրիշ տեղ չեմ տեսած որ վարժապետներուն անանկ մեծարանք տան , ինչպէս այն դաստիարակութեան դպրոցներու մէջ , ուր որ վարժապետները իրենց աշկերտներուն հետ երթեմն կը խաղան : Տըղայք կ'ուրախանան ու կը պարծին՝ երբ որ տեսնեն թէ իրենց վարժապետները իրենց հասակին պիտոյիցը կը զիշանին ու իրենց զուարձութիւններուն կ'ընկերակցին . սէրն ու երախտագիտութիւնը վարժապետին իշխանութիւնը կ'ամրացընեն ու մեծարանքն ալ կ'աւելցընեն :

Եկեղեցական Փոքր Ուսումնարանին մէջ վարժապետներէն մէկը խառն մէծ շարպետ էր . աշկերտներէն ոմանք իրենց ընկերակիցներէն ընտրուած էին՝ որ անոր օգնական ըլլան այս պաշտօնիս մէջ : Իսոնք էին գլխաւորապէս որ ամէն բանի շարժնունք պիտի բային , ու պիտի գնէին ասրալից գնտիկները ¹ , շրջանակները , փամփշտէ գունտերը , չոււանները , գնտակները , սրածայր գաւազանները , և այլն , որոնք հարկաւոր կ'ըլլային հանգստեան ու շրջագայելու ժամանակ :

Այն ժամանակները , որուն վրայ որ կը խօսիմ , Արիզու Եկեղեցական Փոքր Ուսումնարանին շինուածքն ու դիրքը այնչափ խեղձ էին , որ անկէց աւելի խեղձ չէր կրնար ըլլալ : Այս խաղերը այնպիսի տաքութեամբ , այնպիսի աշխուժութեամբ ու այնպէս բազմատե-

սակ էին , որ կարծես թէ այն դպրոցը խեղճութիւն մը տիսրութիւն մը ամենեին չունէր . ամէն բան հոն ուրախ , անոյշ ու ծիծաղերես էր : Հոն բնակող տղոց երջանկութիւնը ամէն բան կը քաղցրացընէր , ամէն բան կը գեղեց կացընէր :

Այս իրենց կեանքը , որ անմեղ խաղերու , ազնուական ուսմունքներու ու բարեպաշտական հանդէմներու բաժնուած էր , անանկ քաղցը էր , որ ամէն տարի հանգստեան ժամանակները մօտենալու ատենները՝ ամենուն սիրտը կէս մը ուրախութեան ու կէս մ' ալ ցաւոց մէջ կը ծփային :

Քրահանգք մարմնոյ կամ մարմնամարզքը ¹ նոյնպէս շատ օգտակար է՝ տղաքը աւելի դժուարին նիւթական կրթութեանց վարժեցընելու համար : Իսանց այն չափազանց հարկաւորութիւնը տալու այս բանիս , զօրն որ ատենէ մը 'ի վեր տուած են , այսու ամենայնիւ ես մեծ յարգ կու տամասոր , և ամենսկին չեմ մեղաղրեր այն դաստիարակները , որոնք տղոց մէջ այս կրթութեանց ջանքը վառելու վախճանաւ մրցանակ կը խոստանան :

Ժաղ տուեք ինձի իմ վերջին իղձս հոստեղ բացատրելու : Այս կը փափաքիմ որ դաստիարակները ամէն յարմար առիթ չփախցընեն իրենց աշակերտները գեղ տանելու : Ակարծուածէն աւելի հարկաւոր բան է տղայոց ըմբռնել տալ ու զգացընել դաշտային շրջագայութեան , անտառներու մէջ վազվըռտելու զուարձութիւնը . իրենց ախորժելի ընել ինչ վայելլութիւնը որ ունի պարզ բնութիւնը . ինչ որ թաւուտ ծառերը , անդաստանները , պտղաստաններն ² ու զով հովանիները

Ունին անմեղ , գըժուարագիւտ ու անոյշ , ինչպէս ըսաւ լաֆոնդէն :

Այս կրթութիւններն ու զուարձութիւնները պէտք են տղոց , որ զիրենք

¹ Գ.լ. Gymnastique.

² Գ.լ. Verger , պտղաստու ծառեր տնկուած տեղ :

աշխատութենէ կը հանգչեցընեն և
միսնգամայն նորէն առ այն կը պա-
տրաստեն :

Ե. Մաքրուրիւն :

|| Աքրութիւնը մասնաւոր կերպով
առողջութիւն պահելու շատ հարկաւոր
է : Դաստիարակութեան տեղ մը՝ ա-
մէն բան պէտք է որ ամէն կերպով մա-
քուր ըլլայ . սրահները , դասատուննե-
րը , գաւիթները , ձեմելիքները , ննջա-
րանները : Ինյոյ պէտք չէ ալ որ մա-
քրութիւնը չափն անցնի :

“ || Աքրութեան չափազանցութե-
նէն զգուշացիր , կ'ըսէ Փեսելոն .
” մաքրութիւնը թէ որ չափաւոր ըլլայ ,
” առաքինութիւն մըն է , բայց երբոր
” մարդ չափազանց ետևէն երթայ՝
” թեթևամոռութեն կը զարնէ . կիրթ-
” ախորժակը չափազանց փափկութիւ-
” նը կը մերժէ . ինքը պղտիկ բանե-
” րու փոյթ կը տանի և ամեննեին պըզ
” տիկութիւն չսեպեր . . . ” :

Լարելի է առանձնական դաստիա-
րակութեան մէջ չափազանց մաքրու-
թիւնը վախնալու բան ըլլայ . բայց
հասարակաց դաստիարակութեան մէջ
չեմ կարծեր որ շատ վախնալու ըլլայ ,
գուցէ և ոչ կարելի բան է :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՑԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Վիկտոր Ալֆիկի : (Տես երես 148)

Հասանք հիմա Ալֆիկեայ առան-
ձին ողբերգութիւններուն վրայ խօսե-
լու . և որովհետեւ ասոնց մէջ առաջինը
կարգաւ Փիլիպպոս Բ ողբերգութիւնն
է , անոր համար այս հատուածին մէջ
անիկայ պիտի տեսնէնք : Այս ողբեր-
գութիւնը նոր ատենի պատմութիւն
է . ասոր մէջ կը տեսնէնք որ Փիլիպպոս
Բ Ապանիոյ թագաւորը կը սպաննէ
անգթութեամբ իր Լարոլոս որդին , և

Լաղիսաբէթ թագուհին ալ , որ Հեն-
րիկոս Բ Գաղղիոյ թագաւորին աղ-
ջիկն էր , Փիլիպպոսի որդւոյն օրինակին
կը հետեւ : Ալֆիկերի զՓիլիպպոս կա-
տարեալ բռնաւոր մը ձեւացուցած է՝ որ
չափ որ կրնար մտածուիլ ու գրչի տակ
դրուիլ . իրեն Փիլիպպոս՝ Տակիտոսի
նկարագրած Տիբերին նախանձորդը
սեպելու արժանի է : Այսպիսի սիրտ
մը ուրեմն բնականապէս ծնողական
գութ ալ չէր ճանճնար ու այն որդիքնե-
րը , որ կենաց երկարութեան և ուրա-
խութեան զօրաւոր առիթներ պիտի
ըլլային իրեն , իբրև իրեն հապատակաց
պէս կը նայէր անոնց վրայ . անոր հա-
մար այս ողբերգութեանս մէջ Փիլիպ-
պոս գէշ աչքով կը նայի իր Լարոլոս որ-
դւոյն վրայ , ամենայն բռնաւորութեն
անոր գէմ զինուած . մանաւանդ տես-
նելով ալ որ Լարոլոս իր կնոջ Լաղիսա-
բէթին հետ սէր կապեր է ու անկէց կը
սիրուի , նախանձը սաստիկ կը շարժի ,
և վերջապէս կ'ուզէ երկուքն ալ սպան-
նել . բայց Լարոլոս սրով զարնուելէն ան-
միջապէս ետքը՝ կարգն որ Լաղիսաբէթի
կու գայ , Փիլիպպոս կ'արգիլէ զինքը ու
կ'ուզէ ողջ թողուլ . բայց անիկայ յան-
կարծակի Փիլիպպոսի սուրը յափշտա-
կելով՝ կը վիրաւորուի : Ալֆիկերի բոլո-
րովին անմեղ չգներ զլարոլոս , ու կը
տեսնես որ շատ ուժով է բնութեամբ .
ինչպէս նաև Լաղիսաբէթի հետ անկարգ
սէր ունի , բայց ասոր պատճառը այն է՝
որ Լաղիսաբէթը առաջուց բուն Լարոլո-
սի խոստացուած էր ու ետքը Փիլիպ-
պոս զանիկայ իրեն երրորդ կնիկ ուզեց
առնել . դարձեալ Հոլանտացւոց գես-
պանին հետ ալ առանձին խօսեր է , ու
իրենց ապստամբութեանը իրաւունք
տուեր է . բայց այս յանցանքն ալ այնպէս
մը ձեւացուած է , որ Լարոլոս չամար-
ձակելով այսպիսի բնաւորութեամբ հօր
մը հետ խօսելու՝ վշտակից եղեր է ապըս-
տամբաց Փիլիպպոսի պաշտօնեաներէն
քաշած նեղութիւններուն : — Բայց այս
ողբերգութեան ստոյգ պատմութեանը
վրայ քանի մը գիտնալու ծանօթութիւն
կայ . Փիլիպպոս Բ պատմութեան մէջ